

ՀԱՅԱՎԵԼՎԱԾՈՒՅԹ ՆԱՐԴԻՒՄ

ՔՇԻՐ ԿԱՐԱՒԱՆ...

Մաղմառ ու գրզոիչ պայքար մը շղբայազերծուած է Օշականի եւ ՆԱՅԻՐԻ դեմ, մամուլը ծխարձակարանի եետ շփոքող կարգ մը թերթերու կողմէ: Սովոր՝ Օշականի դատումները Հայաստանի գրականութեան մասին, ՆԱՅԻՐԻ վերջին թերթ: Հասնողը բոելիք մը ունի, հայրենութեան մասին, նաև առաջարկութեան մասին: Երբեմն բանի մը թերթեր միեւնոյն օր, երբեմն բանի մը գրիցներ միեւնոյն թերթին մէջ, միշտ դիմուով, միշտ ծպտուած եւ միշտ՝ միեւնոյն յանկերգով — անկցի՝ Օշականը:

Ի տես այս հաւաքական զաւեշտին, մարդ կը տարուի մտածելու, թէ իրապէս ի՞նչ բռնդ է ծերունի գրագէտը: Գաղտնի դաշինքով մը արոեօֆ Հայաստանի ծախած է քշնամիին, անորոշելի ոճի՞ր մը զործած է հայրենիքին դէմ: Ու մանաւանդ ո՞վ են այս առաջետները, ի՞նչ կը պաշտպանեն եւ ոռո՞ւն դէմ: Չափ, կշիռ, յարգանք, ամօրիածութիւն՝ անգոտանելի բաներ են այլեւս: Գրականութեան եւ արևատի մասին կը գրեն նիշո ա'յն ոճով եւ ոգիով, ինչպէս պիտի խօսէին... Ճուրապոի մասին: ՆԱՅԻՐԻ լման մէկ թիւր հազիւ պիտի բաւէր արտատպելու համար բոլոր այդ յօդուածները:

Օշական կը մնայ իո՞ն՝ ուր հասցուցած է զինք իր վատառակին շմեղ զօրութիւնը: Անանուն խլեզներու աղմուլը չէր որ պիտի խոսվէր կենդանութեան իսկ անմահութեան անցած գրագէտին խաղաղութիւնը: Ու եթէ այս կերպով կարգ մը մարդիկ կը փորձեն խարարել համակրանքի այն տաք մը նորութ, որ Յորեւեանին տոիրով հետզիետէ կը ստեղծուի Օշականի շուրջ, Ամերիկային մինչեւ Եզիզոս ու Թրամասոյէն մինչեւ Առւրիա, բունք անմիջապէս, թէ նման մտառութիւն մը պատիւ թերէ թերեւս զնշուներուն, բայց ո՞չ հայ անունին եւ հայ մարոն:

Իսկ ինչ կը վերաբերի ՆԱՅԻՐԻ մինչ եթէ կը կարծուի թէ այս աղմիկարար գրուով կը յաջողին մեզի հորսնցնել տալ մեր պաղարիւնը, կը սխալին, եւ չարացար: Ի առ կը նշմարենք հանդիսաւոր բառերու տակ ծուարած մանր եսեր, տոտուառ նոխանձը, պատեհապատութեան սպուերը, իին մէկ ոխը մէկուն, հանելի բլալու ողորմելի նիզը միւսին:

Հասծ բլանիք միանգամ ոնդմիշտու: — Ո՞չ ո՞յէ դաս ունինք առնելիք՝ թէ ինչպէս կը սիրեն հայրենիքն ու հայրենի տրուեստը, ինչպէս կը չափեն հայրենի մշակոյքու: Ու վե՛րջ բող զտնէ այլեւս Հայաստան անունին վրայ չարաշահութիւնը, վե՛րջ բող զտնէ գրականութեան մէջ իսկ խուժանավարութիւն բնելու այս իին մոլութիւնը: Ա եղ քող զտնէ այս ցաւագին վրկուուկը եւ... բշի՛ր կարաւան...

Ու բանի որ այդքա՞ն մեծ է եետաքրերութիւնը, ահաւասիկ հատուած մը եւս: Ճաշակեցէք զի բաղցը է...

●

Ալեւոր գրագէտը, ինչոէս կարօտով բռնկած ու աչքերը բաց ոս աշխարհէն մեկնելու ինքինքը ճակատագրուած դաւանող երիտասարդը, եղրայր են իրարու զգացումի մը մէջ, որ մօտիկ աղագայի մը համար Սփիւռքը յատ-

կանշող գերագոյն նկարագիրը պիտի կաղմէ, ինչպէս մենք կը հաստատենք սա եղբայրութիւնը մեր գրական միւս սերունդներուն մեղի ձգած արդիւնքներուն ետեւէն։ 1860 ը այսօր, հակառակ տաղանդները բաժնող թեւերուն ստոյգ տարբերութեան, նոյնիսկ հակադրութեան — իրարու հիմնովին անհաշտ, ներհակ անուններ են ջօրայեան և Ռուսինեան, Ուկան և Օտեան, բայց այդքան հեռուէն կը նոյնանան իրենցմէ վեր զգացումի մը մէջ որ անոնց ապրումն էր հանդէպ իրենց ժողովուրդին վիճակներուն, կարիքներուն, երազներուն ու տառապանքին, ու այս ամէնուն սրբագրումին տագնապը — վերլուծողին առջեւ, հաշտ, հաճ, գրեթէ միօրինակ հոգեխառնութեան մը փաստովը կը դառնայ ուշագրաւ։ Նոյնն է պարագան Սփիւռքին համար ալ, ուր այնքան հերքումներ, պայքարներ, բղկտումներ կը ճակատին իրարու։ Բայց երբ անցնին սա օրերը, մեր ժողովուրդը — Սփիւռքը անշուշտ — հաւաքուի իր պապերուն սահմաններէն ներս, նուիրէ ինքդինքը իր անմերժելի, անհերքելի, պատմական, ճշմարիտ ու արդար դերին, հողն ու արգանդը բեղմնաւոր ու առատ ընելու, միտքն ու հոգին սրբազնասուրը կերպարանքներու ձեւին տակ կենագործելու իր դարաւոր պաշտօնագործութեան (*unctionnement*) ու տէրը իր տունին, ինչքին, պատիւին, մանաւանդ ամուր կանգնած իր արժաւնապատւութեան ներսը՝ անհրաժեշտարար պիտի վերադառնայ գիւտին, սպասին այն բոլոր իրաւ ուժերուն, ասոնց ազնուական կերպարանքներուն, որոնք իր արեան ու խելքին, կորովին ու ներքին հպարտութեանց սրբազնան անօթները, ակօսները, տապանակները իրրեւ, պահպանեցին անդրանիկ բըխումները, մեր հողերէն մեր մէջ ցանուած, մեր մշակոյթին, աս ու ան նուաճումներուն ընդմէջէն։ Այսինքն պիտի անդրադառնայ մեր ժողովուրդին ամբողջական խորհուրդին, հալեցնելով դարերուն կորանքները, քէները, կիրքերը, հակամարտութիւնները, սրբագրելով դասական վճիռը մեր պատմութեան էջերը խորան առ խարան սեւցնող, ու պիտի հասկնայ ոչ միայն մեր հին դարերը, միջինները, նորերը, այլեւ մեղ, Սփիւռքին կէս միլիոնը որ ահա կ'ապրի, կրցածին չափ հաւատարիմ միշտ այդ պապերուն ձայնին, անհնարին դրկանքներու յօժար, որպէսզի կատարուի սպասը մեր միտքին, վառի կանթեղը մեր տաճարներուն, կրուի փուշ-պսակը մեր արուեստագէտին, այնքան մինակ, այնքան արհամարուած ներսի ու դուրսի աստուածներէն, բայց երբեք յուսակորոյտ Այդ երջանիկ օրերուն, անշուշտ պիտի ծագի միտքին ալ լոյսը որպէսզի բացսւին Սփիւռքին ներկայ մթութիւնները, իյնան իրաւ լոյսին մերկացման բոլոր անոնք որ սուտ ու փուտ արցունքներով, ճառերով, հանրահանդէսներով կարծել կուտան թէ իր սպասարկեն հայրենիքին, մինչ իրականութիւնը տարրեր է ամբողջովին։ Պիտի տեսնեն մեղ, հալածուածներս, ուրացուածներս, մոռցուածներս, առնութեան, բարիքի ախոյեանութեան ու քաղցր, պարկեշտ երազանքի սլացք մը ինչպէս Ազգերու տարեգրութիւնները գրողները կը ստանձնեն, բայց զայն յօրինողները պարզ մարդերը նղան։ Ու պիտի ըլլայ, այդ անցեալը, հեռուն ու ինչպէս ու մանաւանդ մերձաւորը, մաքրագործուած իր ամօթանքէն, ու տրամութեան, ստորագգածութեան իր բարդոյթներէն (*complexe*)։ Այդ օրերուն, սա քառորդ դարը հայ Սփիւռքին պիտի քաղցրանայ, պիտի քաղցրանայ մեր պատմութեան միւս սրտառուչ շրջաններուն չափովը, ինչպէս շրջան մը հայրենաբազծ ու անկարող կարօտանքի, լացնելու աստիճան յուղիչ, իր ցաւերուն քղամիթը իրեն խորք ըրած ու ձգուած իր բախտին, աշխարհի քառուղիներուն...։

... Անոնք որ իջան հող, կարօտ իրենց բաց աչքերուն մէջ այդ հայրենիքէն, ու անոնք որ գերեղմանի ճամբան են բռնած, միշտ կարօտ բաց ի-

րենց աչքերուն մէջ, հաւասարապէս յուղիչ են իրենց մեծ տռամային սա լուծ ծումովը: Կուգան իրենց ժողովուրդին մէկ մասէն: Ու տակաւի՞ն: Չարիքէն կոխուած, հոգէառը հալածող, կործանած ու յիմար երազո՞ղը, որ, իր հոգիին վերեւ ամենաշքեղ հիւսիսայդ մը ինչպէս կ'ապրի Հայոց Հայրենիքը, ոչ՝ իրբեւ ոսկորներու ընդունարան, ոչ՝ իրբեւ խաղաղութեան անայլայլի կայան, ու ոչ ալ մարդկօրէն սպասելի խաղաղ շիջումի անպաստարան մը ինչպէս, այլ լման եղերականութեամբը կիրքին, տարփանքին, որոնք կէս դար իւրենց ամենօրեայ կրկնումովը այդ երազողը պահեցին իրենց կրակներուն մէջ: Հզօր տարփանքնե՛րը մեծ արուեստագէտներուն, մինչեւ երկինքները զիրենք ճամբու մզող, գտնելու ինչ որ առտու մը երեւցեր էր իրենց մատաղ աչուրներուն ու թռեր, բայց շուքը ձգելով իրբեւ ծիրանի գօտի: Հայոց Հայրենիքը, ոչ հանդէս ելեկտրակայաններու, ոչ՝ գերեզման մեր նախահարց, ոչ ալ արձակարան քաղաքական աս ու ան փորձարկութեանց (երազներուն կը վայելէ որոշ տարտամութիւն) այլ բազմադարեան ծարաւը իմ ժողովուրդին, ինչզինքը լլալու, ինչզինքը իրազորելու առանց արեան ու առանց արցունքի: Կը տեսնէք թէ որքան քիչ բան էր ուզածը ալեւոր գրագէտին: Ու տարօրինակ չէ՞ որ, իր ուղեղէն նոր արձակուած սլաքի պէս երիտասարդն ալ միշտ այդ հայոց հայրենիքէն ուղէ այնքա՞ն քիչ...

(Հատուած Վկանութիւն ՄԸ մամուլի տակ հատուեն)



ՕՇԱԿԱՆ ԵՒ... «ՎԵՐԶԻՆ ԳՐՈՒԾ»